

Հ Ն Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ն

ՄԵՍՐՈՊԵԱՆ ԳՐԵԲՈՒ ՑԵՍԱԿՆԵՐԸ
ԵՒ ԶԵՐԴԱՑՈՒԽԸ

(ՀՅՈՒՅՆԱԿԱՆ-ԱՐԱՐԱԿԱՆ)

Գլխագիր երկաթագրի բնորոշ յատկանիշն է, ինչպէս ըսինք, կորաձեւ կամարը. ասիկա գծագրական տեսակէտով ձեռքի առանձին ճարտարութիւն կը պահանջէր, չետեւաբար աւելի դժուար էր, թէ դիրութեան եւ թէ աւելի արագ գրելու համար՝ մարդիկ ինքնաբերաբար շատ անդամ կորութիւնները աւելի անփոյթ կը գծէին, որով գրեթէ ուղիղ գիծ մը կը ձեւանար: Ասով քիչ քիչ յառաջացաւ հայերէն գրերու երկրորդ տեսակը, որ կը կոչուի Մէջին-Մեւրոբեան եւ ին-դիր:

Միջին-Մեսրորեան երկաթագիր այսուբենը չետեւեալն է.

Է Բ Դ Դ Ա Շ Ե Լ Ռ Թ Ի Լ Խ Ծ Կ Շ

Այս տեսակ գրութեան ամենահին յիշաւակարանը կը կարծեմ ջիւանշերի Մեծշէն գիւղի Մագաղաթեայ Աւետարանը, որ գրուած է 909 թուին: Գարեգին Վրդ. այս գրութիւնը կը համարի բոլորաձեւ երկաթագիրը (Ըող., էջ 188). բայց ուշադիր աչք մը պիտի տեսնէ որ գրութիւնը շատ խառն է: Արդարեւ կան բազմաթիւ գլխագիր երկաթագիր տառեր, բայց կան նաեւ միջին-մեսրորեան տառեր: Այսպէս՝ յայտնապէս Միջին-Մեսրորեան են՝ առաջին տողին 13 տառերուն մէջ՝ 8 (երկիցս), 0 (երկիցս), 1, 2, 1, 1, երկրորդ տողին 14 տառերուն մէջ՝ 8 (երկիցս), 0 (երկիցս), 0, 1 (մի անգամ): կան տառեր՝ որ մերթ բուն երկաթագիր են, մերթ միջին-մեսրորեան. այսպէս տառը երկրորդ տողին մէջ միջին-մեսրորեան է, մինչդեռ չըրրորդ տողին մէջ յայտնապէս բուն երկաթագիր եւն: կան տառեր ալ՝ որ այնպիսի վիճակ մը ունին, որ կարելի չէ ըսել թէ որ տեսակին կը պատկանին, այսպէս՝ առաջին տողին մէջ և տառը տակէն կամարով է, բայց թեւկ աւելի միջին-մեսրորեան է: Ա-երը առհասարակ միջին-մեսրորեան են. եւն:

Այս ձեռագրէն յետոյ կու գան աւելի նորերը. այսպէս՝ կամարով է, թէ 2684 ձեռագիրը, 973 թուականէն (Ըող., թ. 37), որ

լիովին միջին-մեսրորեան է, Ախալցիսայի Ծղրութ գիւղի Աւետարանը՝ 974 թուականէն (Ըող., թ. 38), որուն յիշատակարանն է միայն միջին-մեսրորեան երկաթագիր, մինչդեռ ամբողջ գիրքը բուն մեսրորեան գլխագրով է (տես Ըող., թ. 39), Ալքսանդրապոլի Ամենափրկիչ Կոչուած Աւետարանը¹ 988 թուէն (Ըող., թ. 40), որ թէեւ բուն երկաթագիր է, բայց տեղ տեղ ունի միջին-մեսրորեան տառեր (ինչպէս՝ 11րդ տող, թ. 1, - տառերը), կամիածնի փղոսկրէ Աւետարանը՝ 989 թուականէն, որ թէեւ բուն երկաթագիր է (Ըող., թ. 41), բայց Եւսեբիսի եւ Կարպիհանոսի թղթերը միջին երկաթագրով են (Ըող., թ. 42), կամիածնի № 323 Աւետարանը՝ 1044 թուականէն, որուն մէջ բնագիրը բուն երկաթագիր է, իսկ յիշաւակարանը միջին-մեսրորեան երկաթագիրը (Ըող., թ. 49), կամիածնի № 988 Ճառընտիրը՝ 1045 թուէն, որ թէեւ բուն երկաթագիր է, բայց յիշատակարանը միջին-երկաթագիր (Ըող., թ. 50), կամիածնի № 3784 Աւետարանը՝ 1057 թուէն, որ թէեւ ամբողջապէս միջին-երկաթագիր է, բայց ունի նաեւ քանի մը հատ բուն երկաթագիր տառեր (տես Ըող., թ. 53, սիւնակ առաջին, տող 7րդ, և եւ ն տառերը): Կը թողոնք յիշել աւելի նոր ձեռագիրները:

Ժ գարու կէսէն յետոյ կը սկսի խառնակ վիճակ մը. գրութեան զանազան տեսակներ իրարու գիմաց կ'ելլեն. մէկ կողմէն բուն երկաթագիրն ու միջին-մեսրորեան երկաթագիրը իրարու մրցակից կը կանգնին, միւս կողմէն թղթի խնայողութեան կամ գիւրատար գրքեր ունենալու պահանջը կը ստիպէ հետզհետէ փոքրացնել խոշոր տառերը, վերջապէս երրորդ կողմէն արագագրութեան կամ գրերու զարգացման բնական պահանջը կը մղէ գրիշները՝ ձեւափոխելու տառերը եւ աւելի զիւրագիծ ու մաշուած ձեւեր հնարելու: Ահա այս երեք կարգի ձգտումներու խառնուրդէն յառաջ կու գան տեսակ տեսակ այրուբեններ, որոնք կրնանք դասաւորել հետեւեալ ձեւով.

¹ Այս Աւետարանին յիշատակարանը միայն ծանօթէ. Խաչիկ Վրդ. Գագեան կարեր հաներ է նոյն յիշատակարանը եւ նմանահանութիւն ալ հրատարակուած է Ըուղակաթի մէջ, թիւ 35: Խաչիկ վարդապետի ցաւալի սովորութիւնն էր կարել հանել մագաղաթեայ յիշատակարանները այն ձեռագրիներուն մէջ ն, որոնք ամբողջապէս իւրացնել չեր կարող: Այսպէսով թէ ձեռագիրները կը զրկուին իրենց արժանիքէն եւ թէ հանուած յիշատակա. բանները:

ա) Փոքր-երկանիւթէր կամ գուր-մերովէան
երկանիւթէր . — ասիկա միջն-մեսրոբեան գրերու
աւելի փոքրացածն է, որուն հնագոյն օրինակն
աւանդուած է մեզ 989 թուին գրուած փղոս-
կրեայ Աւետարանին մէջ: Ասիկա բռն երկա-
կրեայ Աւետարանին մէջ:

բ) Անցրն էին, որ, ինչպէս անունը կը
ցուցնէ, միջն աստիճանն է փոքր երկաթագրի
եւ բոլորդրի, եւ ըստ այսմ կը ներկայացնէ
զանազան ձեւեր. ասոր մէջ երբեմն փոքր-եր-
կաթագիրն է որ տիրապետող կը հանդիսանայ,
երբեմն բոլորդիրը. սակայն քանի ուշ, այնքան
ի նպաստ երկրորդին: Անցման գրի մէջ է որ
առաջին անգամ երեւան կու գայ եռաձիւղ ա
ձեւը: Ահա անցման գրերով այբուբենի երկու
օրինակ.

Ե Բ Գ Դ Ե Զ Ե Բ Շ Ճ Ի Լ Խ Ծ Կ Հ
ա Ր Գ Դ Ա Վ Գ Ե Ռ Շ Ժ Խ Խ Ծ Կ Հ Ճ Ռ

Այս գրի հնագոյն օրինակն ունիք
971 թուին գրուած ժողովածուի մը մէջ (Զեռ.
էջմիածնի, № 2679, նմանահանութիւնը տես
Շահմանէ, թ. 36): Ասկէ յետոյ կու գան դիզակ
Շող., թ. 48), էջմիածնի,
1040 թուականէն (Շող., թ. 48), էջմիածնի,
№ 1214, Մեկնութիւն Եսայեայ ձեռագիրը,
1118 թուականէն (Շող., թ. 60), էջմիածնի,
№ 1890, Եղիշէի ձեռագիրը՝ 1174 թուա-
կանէն (Շող., թ. 62) եւն:

զ) Բուրգիւ, որ անցման այն խառնակ
շրջանի վերջին հանգրուանն ու եզրակացութիւնն
է. ասոր հնագոյն օրինակն ունիք 999 թուէն՝
Կոգովիտ գրուած Պօղոսի թղթոց Մեկնութեան
յիշտակարանին մէջ (նմանահանութիւնը տես
Այրարատ, էջ 498 եւ Տաշեան, Ակնարկ,
էջ 68): Ասկէ յետոյ կու գան էջմիածնի
№ 229, Աւետարանը՝ 1033 թուէն, որ եր-
կրորդ հնագոյն բոլորդիր ձեռագիրն է (ըստ
Տաշեան, Ակնարկ, էջ 83), էջմիածնի № 1330,
Տաշեան, Ակնարկ, էջ 83), էջմիածնի № 1330,
Կանէն, էջմիածնի № 238, Աւետարան
1111 թուէն, Ս. Կերոսէսի Լամբրոնացւոյ մի-

շատակարանը՝ 1175 թուէն (նմանահանութիւնը
տես Ախուան, էջ 87) եւն: Այնուհետեւ արա-
գութեամբ կը զարգանայ այս գիրը եւ կը ստա-
նայ վայելու ու կանոնաւոր ձեւ, որ եւ այսօր
ալ մեր տպագրութեան սովորական գիրն է:
Ունի զանազան աստիճաններ, ամէնէն խոշորէն
սկսեալ մինչեւ չափազանց մանրը, որոնք սակայն
տառաձեւերու կողմէ բնաւ տարբերութիւն չեն
ներկայացներ, եւ հետեւաբար աւելորդ կը
գտնենք անոնցմէ օրինակներ դնել հոս:

Ինչպէս որ փոքր-երկաթագիրը միջինին
բնական հետեւութիւնն է, նոյնպէս եւ բոլոր-
գիրը փոքր-երկաթագրի բնական հետեւու-
թիւնն է: Երբ գրերը գրուին բաւական փոքր
եւ սկսերու կապակցութիւնները գառնան ուղիղ
գծեր, բնականաբար կը ստացուի բոլորգիրը:
Օրինակ՝ Ո—Ո—Ո—ո կամ Պ—Պ—պ—պ
եւն: Այն տառերը՝ օրոնք իրենց զարգացման
ընթացքին մէջ տարբեր ձեւեր առած են, պիտի
ուսումնասիրենք աւելի յետոյ: Բայց բոլորգիրն
ալ երբ արագ գրուի, հայերէն գրութեան ձա-
խն աջ ուղղութեան պատճառաւ տառերն ալ
կը սկսին իրենց ուղղահայեաց դիրքը կորսնցել
եւ աւելի աջ հակուիլ: Միեւնյն ժամանակ,
տառերու փոքրութեան պատճառաւ, դժուար
է այլ եւս տառասիւներու կապերը ճշտիւ հո-
րիզնական դիրքով գծել եւ ուղիղ անկիւն-
ներով սիւներուն կցել: Վերջապէս արագ գրելու
եւ ժամանակի խնայողութեան պահանջը կը
ստիպէ տառասիւներն անջատ անջատ եւ անոնց
կապերն ալ առանձին չգծել, այլ աշխատիլ
ամբողջ տառը միասին մէկ շարժումով հանել:
Այս պայմաններու միացումն յառաջ կու գան
նօտրագիրն ու շղագիրը¹, որոնք ըստ իս ուրիշ
բան չեն, եթէ ոչ միեւնոյն բոլորգիրն նոր
երանգները², գրչածայրին հաստութենէն կամ
բարակութենէն յառաջացած եւ մասամբ ալ,
ինչպէս կը կարծեմ, գրիչը դեպի աջ դարձու-
ցած թէ ուղիղ կերպով թուղթին վրայ հաս-
տատած լլալէն:

Ահաւասիկ այս այբուբեններու շարքը.

1 Բուն բառն է լուսէր, այսինքն շխղով, բարակ
ծայրով գրուած, աւելի յետոյ սխալ ստուգաբանութեամբ
դարձուցեր են լուսէր, իբր թէ զրերուն լիւ գիրքին
պատճառաւ այսպէս կոցուած ըլլայ:

2 Հ. Ցաշեան (Ակնարկ, էջ 75) նշնպէս կ'ընդունի,
հակառակ ընդհանուր կարծիքին, որ շղագիրը նօտրէն չէ,
այլ բուրգուն: Նոյն իսկ էջ 193 կը յիշէ Օհնի 1314 թուէն
պարգևագիրը՝ որ շղագիրը ըլլալով հանդերձ կը ցուցնէ որը
բուրգիրն ծագած է արագ ու դիւրաձեւ գրելու ձիգ ընե-
լէն զարգացածն:

բոլորդիր՝

ա բ գ դ ե ղ է ը թ ժ ի լ ի ծ կ հ ձ զ ա ղ
նօտրագիր՝

— բ է տ ե շ ե ը թ ժ ի լ ի ծ կ հ ձ զ ա ղ ,
շղագիր՝

ա բ գ դ ե ղ է ը թ ժ ի լ ի ծ կ հ ձ զ ա ղ

Շղագրի հնագոյն օրինակն ունիք 1099 թուէն։ Այս թուին գրուած միջին-մեսրոպեան երկաթագիր Աւետարանի մը (2եռ. Էջմիածնի, № 288) յիշատակարանը գրուած է տեսակ մը բոլորգրով՝ որ շղագրին կը մօտենայ։ Աւելի յետոյ՝ 1159 թուէն, ունիքը շղագրի պատառիկ մը (2եռ. Էջմիածնի, № 2684, նմանահանութիւնը տես Շող., թ. 63), 1193 թուականէն “իսկական շեղագիր” գրութիւն մը՝ ըստ յիշատակութեան գարեգին վարդապետի (Շող., էջ 195), 1201 թուականէն մանր յիշատակարան մը բոլորգրով խառն շղագրի (2եռ. Էջմիածնի, № 3793, նմանահանութիւնը տես Շող., թ. 70), 1211 թուականէն “անվարժ շեղագրով” յիշատակութիւն մը (2եռ. Էջմիածնի, № 2877, նմանահանութիւնը տես Շող., թ. 71), 1241 թուականէն Սմբատ Գունդստապի մէկ յիշատակարանը (նմանահանութիւնը տես Սիսուան, էջ 71—72), 1244 թուէն նոյն անձին մէկ ուրիշ յիշատակարանը (նմանահանութիւնը տես Շող., թ. 80) եւն։

Ասոնցմէ աւելի հին կ'երեւայ Էջմիածնի № 2877 Աւետարանի մէկ յիշատակարանը՝ նոր շղագրի պէս, Ժ—ՓԱ գարէն, ըստ Գարեգին վարդապետի (Շող., էջ 191), որուն նմանահանութիւն ունի Շող., թ. 46։ Այս թուականը ստոյգ ալ կ'երեւայ, բայց մենք վերապահու թեամբ կը յիշենք, ըստ որում չենք ուզեր հիմունիլ այն ձեռագիրներու վրայ՝ որոնց թուականը կամ տարեթիւը վճռապէս ստոյգ չէ։ Բայց կրնանք տեսնել որ կոգովտի 999 թուի ձեռագրին մէջ, որ ընդհանրապէս բոլորգիր է, շատ անգամ տառերը շղագրի երեւոյթ ունին։ Կայսեր 1034 թուին գրուած Աւետարանի մը յիշատակարանը՝ որ ընդհանրապէս բոլորգիր է, շատ տեղ ալ շղագրի կ'երպարանք ունի (նմանահանութիւնը տես Ակնարկ, էջ 189)։ Յիշենք

¹ Այս մասին տես Շողակաթ, էջ 194. Դժբախտաբար Գարեգին վրդ, նմանահանութիւն մը չէ դրած այս կարեւոր յիշատակարանէն։

դարձեալ Սարգիս Սանահնեցւոյն բոլորգիր յիշատակարանը 1041 թուէն (նմանահանութիւնը տես Շիրակ, էջ 50 եւ Ակնարկ, էջ 72), որուն մէջ խառն կը գտնենք նաեւ զուտ շղագիր տառեր։ Վերջապէս 1057 թուականէն պարզ լուսանցագրութիւն մը “շեղագիր”, տառերով՝ ըստ Գարեգին վարդապետի, Էջմիածնի № 3784 Աւետարանին մէջ (տես Շողակաթ, էջ 193, բայց առանց նմանահանութեան)։

Նօտրագիրը՝ իբրեւ նուազ կարեւոր, աւելի քիչ ուսումնասիրուած ըլլալով, չենք կրնար ասոր մասին աւելի հաստատ խօսիլ։ Առ հասարակ կը դրուի ԺԳ—ԺԴ գարերուն ծագած։ Ամենահին յիշատակարանը կը կարծեմ 1291 թուին գրուած կաթուղիկեայց Մեկնութեան յիշատակարան մը (նմանահանութիւնը տես Սիսական, էջ 131), որ թէեւ բոլորգիր է, բայց ունի բազմաթիւ նօտր ձեւեր։ Այսպէս է նաեւ 1298 թուին գրուած պիտոյից գրքի յիշատակարանը (նմանահանութիւնը տես Սիսական, էջ 133), որ թէեւ բոլորգիր է, բայց ունի բազմաթիւ նօտր ձեւեր։ Ասկէ յետոյ կու գան Էջմիածնի № 902, Ճառընտիրը՝ 1313 թուէն, Էջմիածնի № 3793 ձեռագրի յիշատակարանը՝ 1346 թուէն (Շող., թ. 134), Էջմիածնի № 1086, Մեկնութիւն Հինգ գրոցն Մովսէսի՝ 1420 թուականէն, Ագուլեաց Պատմ. Ս. Թէոդորոսի՝ 1436 թուականէն (նմանահանութիւնը տես Սիսական, էջ 326) եւ վերջապէս աւելի նորերէն Զէյթուն գրուած Գիրք Զեռնադրութեան՝ 1596 թուէն (նմանահանութիւնը տես Սիսուան, էջ 185), որ բոլորովին նօտր է, բայց ունի ինչ ինչ տառեր՝ որոնք գեռ բոլորգրի նմանութիւն ունին, ինչպէս բ. գ. ՄՀՀ փոխանակ ըլլալու է դ Տ հ։

Շղագրի վերջին ձեւափոխութիւններն են արդի ձեռագիրն ու արամեան գրերը։ Առաջինը ծանօթ է ամենուս իր առօրեայ գործածութեամբ եւ տեղէ տեղ եւ շատ անգամ անձէ անձ առանձին նրբութիւններ կ'ընծայէ, համաձայն գեղարուեստական ճաշակի, վայելչագրութեան դրութեան եւ գրչէ արագութեան։ Իսկ արամեան կը կոչուի այն տեսակ մը տպագրական շղագիրը՝ որ 1860 ական թուերուն յօրիներ է նշանաւոր տպարանապետ Ճանիկ Արամեան՝ եւրոպական տառերու հետեւողութեամբ եւ տեղ տեղ ալ անոնց ձեւերն օրինակելով։

Ահա այս այբուբենէն օրինակ,

մ բ գ դ — ս ր ց հ փ թ օ ք

Այս բոլորէն դուրս են զարդագրերու զանազան տեսակները, որոնք հնագրութենէ աւելի գեղարուեստի պատմութեան կը պատկերի համեմատ՝ կը կրեն զանազան անուններ. ինչպէս՝ Ասոնք իրենց ներկայացուցած պատկերի համեմատ՝ կը կրեն զանազան անուններ. ինչպէս՝ Ե-Հ-Հ-Ք-Ի կամ Յ-Դ-Ք-Ի, Գ-Վ-Ն-Ջ-Ի կամ Հ-Ն-Շ-Ն-Ջ-Ի, Յ-Ն-Ջ-Ի, Տ-Ե-Ջ-Ի, Ձ-Ղ-Ջ-Ի, Ք-Վ-Ջ-Ի: Հնագոյն արձանագրութիւններն ու ձեռագիրները զուրկ են այս կարգի գրերէ: Աւելի ուշ կը ծաղկի այդ արուեստը: Մինչեւ հիմյ հրատարակուած նմցներէն յիշենք քանի մը հնագոյնները. 1. Երուսաղեմի № 2555, Աւետարանի առաջին էջի կետերով պճնուած զարդագրերը, լ—թ դարէն? Նմանահանութիւնը Շողակաթ, թ. 33: — 2. Գրիգոր Տուտեկորդոյն ձեռագրին զարդագրերը, 1154 թուէն. Նմանահանութիւնը տես Այրարատ, էջ 167: — 3. Էջմիածնի № 2589, Աւետարանի ծաղկագրերը, 1200 թուէն. Նմանահանուած Շող., թ. 69: — 4. Խգնատիոս գրչի գեղեցիկ նկարագրդ Աւետարանի զարդագրերը, 1214 թուէն. Նմանահանութիւնը տես Այրարատ, էջ 356: — 5. Պայսա գրուած Մաշտոցի մեծ ձագագրերը, 1216 թուէն. Նմանահանութիւնը տես Սիսուան, էջ 415: — 6. Անիի Ս. Գրիգոր եկեղեցւոյն ճակատի ծաղկագիր արձանագրութիւնը, ժԳ. դարէն. Նմանահանութիւնը տես Շող., թ. 24: — 7. Երուսաղեմի № 2563/2568 Աւետարանի գեղեցիկ թունագրերը, 1272 թուականէն, Նմանահանութիւնը գրերը, թ. 91: — 8. Էջմիածնի № 979, Շող., թ. 102: — 9. Ամաղուի բուրթելաշէն եկեղեցւոյ գեղեցիկ նրբաշիւս ծաղկագիր ալ ձանագրութիւնը, ժԳ. դարէն Նմանահանութիւնը տես Շող., թ. 24: Նոր եւ նորագոյն ժամանակներս կազմուեցան բազմատեսակ զարդագրեր, որոնց թիւը անվերջ է, եւ նորանոր տիպի գրեր՝ եւրոպական արուեստի հետեւողութեամբ, որոնցմէ յիշատակութեան արժանի են գոյնական դրեւը, ուետուածն ու ֆունտուբէստիոն գրերը. Առաջնը զուտ գոթական արուեստն է հայերէնի յարմարցուած եւ կը կայանայ ուղիղ եւ կօր գծերը բեկեալ գծերով գուրս բերելու մէջ ինչպէս:

Ա Յ Ա Ա Ա Ա Յ Յ Թ Ի Լ Ի Խ Ճ Ի
Երկրորդը կը կայանայ տառերուն ուղահայեաց եւ հորիզոնական համագիր սիսները գրեթէ կիսակլորակ ձեւերու վերածելու մէջ,


որոնք աչքին համար նորօրինակ հրապոյր մը կ'ընծայեն, ինչ.

Յ Ա Ա Ե Բ Պ Ա Կ Ն Ո Տ Ա Ա Խ Լ Ա Ֆ Ւ

Վերջապէս երրորդը արուեստի նոր ըմբռովութիւն մ'է՝ այլանդակութեան վերածուած, որ եւ հաղիւ սկսած՝ դադրեցաւ:

Ամբողջութեան համար պէտք է յիշել փակտիւր, որ տեսակ մը տղագրութիւն է եւ կը կայանայ իրար յաջորդող երկու տառերու նման գծերը իրարու միացնելով՝ մէկի վերածելու մէջ: Օրինակ Ա եւ Բ տառերը միացնելու համար կրնանք Աի աջակողման սիւնին վրայ աւելցնել երկու թեւ եւս, մէկը սիւնին վերի ծայրը, մէկն ալ մէջտեղը. եւ այսպէս կազմուած եռաթեւ Աը կ'ըլլայ Ա—Բ գրերու փակագիրը: Փակագիրը գործածուած է յատկապէս արձանագրութեանց մէջ՝ տեղի եւ աշխատանքի ինայողութեան համար. հնագոյն օրինակը կը գտնենք Հոփիսիմէի արձանագրութեան մէջ՝ 618 թուականէն, ուր ունինք փակագիր Մի. Սի. Մէ փանկերը: Աւելի նոր ժամանակները փակագրութիւնը այնքան մեծ ծաւալ կը ստանայ, որ շատ անգամ ընթերցանութիւնը կը խանդարէ: Զեռագիրներու մէջ սովորաբար շատ քիչ կը պատահէ. ամենասովորական ձեւն է փակագիր “և”, որ մինչեւ հիմյ ալ կայ եւ կը շարունակէ իր գոյութիւնը նոյն իսկ տպագրակտն արուեստի մէջ: Վիեննայի Միհթարեաններն եղան որ փակագրութեան այս վերջին մնացորդն ալ չնշելով՝ սկսած գործածել անջատ է՝ գրչութիւնը, որ դժբախտաբար ամենուրեք ընդունելութիւն դտած չէ գեռ:

Կը մնայ մեղ որոշել գրի իւրաքանչիւր տեսակի ծագման ժամանակը: Ասոր համար վերը դրինք մեր ունեցած աղքակներու հնագոյն թուականները. այսպէս՝ դիսագիր երկաթագիրը Զ. դարէն սկսեալ, միջն-մերորեան երկաթագիրը՝ 909 թուականէն, փոքր-երկաթագիրը՝ 989 թուականէն, անցման գիրը՝ 971 թուականէն, բոլորգիրը 999 թուականէն, շղագիրը գրեթէ նոյն թուականէն, նօտրագիրը 1291 թուականէն: Սակայն փոքր ինչ դատողութիւն բաւական է ցուցնելու թէ այս թուականները սիսլ են: Ամենէն առաջ մեզի հասած բոլոր ձեռագիրները գեռ քննուած, ուսումնասիրուած, մանաւանդ Նմանահանութեամբ ծանօթացուած չեն: Երկրորդ, ինչպէս Հ. Տաշեան (Ակնարկ, էջ 55 եւն) մանրամասն կը պարզէ եւ մէկը ալ յօդուածիս սկիզբը ակնարկեցինք, նոյն իսկ եթէ



մեզ հասած բոլոր ձեռագիրները ծանօթացուածու քննուած ալ լինէին, դարձեալ բաւական չէին ինդիրը վերջնականապէս որոշելու։ Արդարեւ անոնք ուրիշ բան չեն, եթէ ոչ պաշտօնական գրութիւններ, տեւական գործածութեան նպատակով գրուած գրքեր, հետեւարար եւ ըստ կարելոյն խնամքով եւ լաւագոյնին ջանքով։ Անշուշտ հեղինակներու սեւագրութիւնը, առանին հաշիները եւն աւելի անփոյթ ու հասարակ ձեւով մը գրուած ըլլալով, ասոնք միայն կրնային գրերու զանազան տեսակներու ծագման հագոյն թուականները որոշել։ Պարզ ակնարկ մը բաւական է ասիկա ապացուցանելու։ Վերը տեսանք զանազան ձեռագիրներ՝ որոնք գրուած են գլխագիր կամ միջն-մեսրոբեան երկաթագրով, իսկ անոնց մէջ պատահած լուսանցագրութիւնները կամ յիշատակարանները աւելի հասարակ գրով (փոքր-երկաթագիր, անցման գիր, բոլորգիր կամ շղագիր)։ Արդ՝ ահա այս կարգի հասարակ առօրեայ գրուածներն են, որ կը պակսին մեզի եւ անշուշտ պիտի պակսին ի սպառ։ Վերջապէս՝ նոյն իսկ իրերու բնական ընթացքը կը ցուցնէ որ այդ թուականները սխալ են։ Եթէ անցման գիրը փոքր-երկաթագրի եւ շղագիրը բոլորգրի աւելի մաշուած փիճակներն են, չեն կրնար անոնցմէ աւելի հին կամ նոյն իսկ ժամանակակից ըլլալ։ Ընդգեռ վերի թուականներու համեմատ անցման գիրը փոքր-երկաթագրէն 18 տարի աւելի հին է, իսկ շղագիրը բոլորգրին ժամանակակից։

Այս բոլորէն այն միայն կը հետեւի, որ յիշեալ թուականները իրականէն միշտ նոր են եւ պէտք է զանոնք դեռ աւելի ետ տանիւ, յատկապէս փոքր-երկաթագիրը 971 թուականէն առաջ եւ բոլորգիրը 999 թուականէն դեռ աւելի առաջ։

Խնդիր է թէ երկաթագրի երկու տեսակներէն որն է աւելի հինը։ Ընդհանրապէս ընդունուած է թէ բուն երկաթագիրը հնագոյնն է, որ եւ Ս. Մեսրորի հնարած հայերէն գիրն է։ Այսպէս կը ցուցնեն նաեւ վերը յիշած մեր թուականները, ինչքան ալ որ անոնք ուշ մնացած թուականներ ըլլան։ Բայց Հ. Տաշեան իր Ակնարկին մէջ կասկած կը յայտնէ ասոր վըայ, «Աւելի ենթադրութիւն մըն է տակաւին, կ'ըսէ էջ 63, այն կարծիքը՝ թէ Հայոց բուն հին տառերը կամ՝ ըսենք՝ Մեսրոպայ հնարածը միայն գլխագիր-երկաթագիրն ըլլայ։» Հ. Տաշեան իրը օրինակ կը դնէ ասորիները, որոնք ունին երկու տեսակ գիր, էստրանգելա եւ յակորիկ, առա-

ջինը կը համապատասխանէ մեր միջին-մեսրորեան երկութագրին, երկրորդը մեր բոլորգրին։ Առաջ կը կարծուէր թէ այս երկու գրերը տարբեր ժամանակի ծնունդ էին եւ թէ վերջինը աւելի յետոյ հնարուած էր քան առաջինը։ Բայց հիմայ հաստատուած է որ երկու տեսակ գրերն ալ միաժամանակ հաւասարապէս գործածական էին Ե. դարուն, միայն առաջինը պաշտօնական գրութեանց մէջ, երկրորդը առանին յարաբերութեանց մէջ։ Հ. Տաշեան կ'ենթագրէ որ Ս. Մեսրոր ալ ասորիներու օրինակով կազմած ըլլայ երկու տեսակ գիր, նոյն իսկ տրամադիր է բուն Մեսրորի հնարած գիրը միջին-մեսրորեանը համարելու (Ակնարկ, էջ 90, 125) եւ կը սպասէ որ օր մը բախտի անիւը մեր ձեռքն հասցնէ Անցման բոլորգիր գրութիւն մը Ե—Զ դարերէն եւ նօտրագրի նման գրութիւն մը՝ ասկէ քիչ մը աւելի ուշ ժամանակով (էջ 92), Առաջինին իրերւ ապացոյց կը դնէ Թալինի Ուխտատուր վանականի արձանագրութիւնը՝ 783 թուէն, միջին-մեսրորեան երկաթագրով, ըստ նմանահանութեան քեսդների (Ակնարկ, էջ 60, 126), եւ բազմաթիւ կրկնագիրներ, որոնք գտնուած են արդէն հին ձեռագիրներու մէջ եւ հետեւարար կ'ենթագրութիւն որ ըլլան շատ աւելի հին, նոյն իսկ Ե դարէն։ Այս բոլորը միջին-մեսրորեան երկաթագրով են։ Այսպէս Վիեննայի Միլիթարեան Մատենադարանի կրկնագիր Ագաթանգելոսը՝ որ ըստ Հ. Տաշեանի՝ Թ. դարէն շատ աւելի հին է (էջ 108), յատկապէս Շուխտարդ գերմանացւոյն գտած հայերէն կրկնագիր թերթերը՝ վրացերէն ձեռագրի մը մէջ՝ որ Ը—Թ դարէն համարուելով, հայ կրկնագիրն ալ բնականաբար Ե. դարէն ենթագրելի է (էջ 62, 114)։ Երկրորդ ենթարութեան իրերւ ապացոյց կը բերէ Եգիպտոսի մէջ գտնուած պապիրոսի կտոր մը, որ կը պարունակէ յունարէնի վարժութիւններ՝ հայերէն տառերով։ Այս պապիրոսին գրութեան թուականը յայտնի չէ, բայց ըստ որում յունարէն է գրուած, հետեւարար պէտք է ենթագրել որ Արաբներու արշաւանքէն առաջ ըլլայ, երբ յունարէնը տիրող լեզու էր Եգիպտոսի մէջ (էջ 97). ուստի գոնէ Է. դարու առաջին կէսէն։ Արդ այս պապիրոսը գրուած է անցման գրով եւ կը կրէ բոլորգրի, շղագրի եւ մինչեւ իսկ նօտրագրի հետքեր։

Ահա ասոնք են Հ. Տաշեանի ենթագրութիւնները եւ այս առթիւ մէջ բերած պացցցները։

Այն ժամանակ՝ երբ Հ. Տաշեան կը գրէր իր Ակնարկը, դժբախտաբար չկային դեռ հնագրական այնպիսի տուեալներ, որոնցմով կարելի ըլլար ասկէ տարբեր ենթադրութիւն մը ընել: Հրատարակուած չէր նոյն իսկ Տեկորի արձանագրութիւնը (Հիմայ արդէն փլած) եւ ուրիշ կարեւոր արձանագրութիւններ, որուն համար ցաւ կը յայտնէ Հ. Տաշեան (Էջ 125): Բայց անկէ ասդին խնդիրը բաւական փոխուեցաւ հրատարակութեամբ Շողակաթի, ուր Գարեգին վարդապետը ոչ միայն Տեկորի, այլ եւ տասնեակներով ուրիշ կարեւոր արձանագրութիւններ լուսանկարչական նմանահանութեամբ լոյս լնծայեց: Հիմուելով ասոնց եւ ուրիշ փաստերու վրայ, կրնանք հիմայ ըսել թէ երկու տեսակ երկաթագիրներէն հնագյնը բուն մեսրոբեանն էր եւ թէ Ս. Մեսրոբի հարած գրերը իրօք այս երկաթագրերն էին, որոնցմէ յետոյ յառաջացաւ միջին-երկաթագիրը: Ասոր համար ահաւասիկ մեր պատճառապեսութիւնները.

ա) Բոլոր արձանագրութիւնները՝ սկսեալ հնագյնէն, որ Ե. Գարու վերջերէն կամ Զ. Գարէն կը համարուի, մինչեւ Ժ. Գար, առանց բացառութեան գլխագիր երկաթագիր առանց բարութեան գլխագիրները՝ որոնք կատարեն: Այն նմանահանութիւնները՝ որոնք կատարեն էին եւրոպացիներու ձեռքով ու պարզ օրինակութեամբ եւ ոչ թէ լուսանկարով, եւ որինակութեամբ եւ ոչ թէ լուսանկարով, անվատահելի կը դանէր Հ. Տաշեան որոնք անվատահելի կը դանէր Հ. Տաշեան (Էջ 145), իրօք որ սիալ ելան, հմմտ, յատկապէս թալինի Ուխտատուր վանականի 783թուի արձանագրութեան նմանահանութիւնը, տպ. Այրարատ, Էջ 139, հիմայ ալ Շող, թ. 11: Այս բոլոր կեղծ նմանահանութիւնները միջին-մեսրոբեան երկաթագիր էին, իսկ իրականին մէջ գլխագիր են:

բ) Արձանագրութեան մէջ փորագրիչին համար անշուշտ շատ աւելի գիւրին էր ուղիղ գծեր քանդակել, քան թէ կլորակներ ու կամարներ, արդ՝ եթէ այս արձանագրութիւնները կլորակներով են եւ ոչ թէ ուղիղ գծերով, ուրեմն անշուշտ այն ժամանակուան սովորական գիրը բուն երկաթագիրն է:

գ) Գլխագիր է հայերէն առաջին ձեռաւ գիրը, որ է Մասկուայի Լազարեան ձեմարանի Աւետարանը: Եթէ ուրիշ հին ձեռագիրներ միջին-մեսրոբեան կը կոչուին, անուան սիալ է եւ հետեւաբար կարօտ ստուգութեան:

դ) Զանազան հին ձեռագիրներու մէջ բնագրական հիմարանը կը կամարանը է, իսկ յիշատագիրը երկաթագիր է, իսկ յիշատագիրը կարանը, նախարանը եւ լուսանցագրութիւնները

միջին-մեսրոբեան երկաթագիր են. ասոնց թուումը անսանք քիչ մը վերը՝ միջին-մեսրոբեան երկաթագիր հնագյն օրինակները յիշատակելու ժամանակ: Արդ՝ գիտենք որ հին գրերը՝ իրեւ աւելի պատուաւոր՝ գործածուած կը լլան բնագիրներու մէջ, իսկ նորագյն գրերը՝ իրեւ աւելի լնթացիկ բան՝ կը գործածուին նուազ կարեւոր տեղեր, ինչպէս յիշատակարանները եւն:

ե) Աւելի ուշ գրուած միջին-մեսրոբեան երկաթագիր ձեռագիրներու մէջ՝ հատուածներու սկիզբը իրը գլխատառ դրուած տառելը բռն երկաթագիր են եւ ոչ միջին-մեսրոբեան: Արդ՝ գիտենք որ հին գրերը նորագյններուն համար իրը գլխագիր կը գործածուին (աես Ակնարկ, Էջ 44). եւ եթէ այդպէս է, ուրեմն բուն երկաթագիրն է հինը եւ ոչ միջին մեսրոբեանը:

զ) Կրկնագրերու խնդիրը քիչ մը կասկածելի կը գտնեմ: Պէտք չէ ենթադրել թէ կրկնագիր մը վրայի գրութենէն անպատճառ շար ու-ելի նին է: Կրնայ անկէ քիչ մը միայն հին կամ մինչեւ իսկ ժամանակակից ալ ըլլալ: Եթէ կիկերոն կը գանգատէր որ ուրիշներ իր գրածները կ'աւրէին եւ վրան ուրիշ բան կը գրէին (Ակնարկ, Էջ 111), լսել է թէ աւրողը աւրածին ժամանակակից էր: Ձեռագիր մը անգործածելի դառնալու համար պէտք չէ որ անպատճառ ժամանակով շատ հին եղած ըլլայ. զանազան պատահարներ կրնան զայն անգործածելի վիճակի հացնել, ինչպէս հրդեհը, ջուրի մէջ իյնալ, մկնակերութիւն եւն: Այսօր իսկ փորձով կրնանք տեսնել որ հին ձեռագիր մը աւելի լաւ ուղարկած ըլլայ քան աւելի նոր մը: Օրինակի համար՝ Վիեննայի Խիթթարեանց Մատենադարանի, թ. 7, Յայսմաւուըբը, որ 1439թուականին գրուած է, հանգամանքով է՝ “լաւ, գրութիւնն անեղծ ու մաքուր” (Տաշեան, Ցուցակ, Էջ 24), մինչդեռ թ. 10, Յայսմաւուըբը՝ որ Ժ. Գարէն է, “հանգամանք գէշ, ամբողջին սկիզբն ու վերջը քայքայած ու թղթերուն եղերբները մաշած, կտրուած եւ նաեւ պատըտած” (անդ՝ Էջ 55): Ասկէ զատ մէկը կրնար իր առջեւն ունեցած ձեռագիրը իրը հումնիթ ժամանակուած ստիպուած ըլլալ եւ գնորդ մը զիանը վրայի գրութիւնը՝ նոր մը գրէր: Անդը շապէս մէկուն համար կարեւորութիւնն ալ կրնար մէկուն համար կարեւորութիւնն զուրկ ըլլալ եւ ասիկա ջնջելով զայն՝ ուրիշ աւելի կարեւոր համարուած բան մը գրէր: Այսպէս կրնայ ըլլալ յատկապէս Շուխարդի վրացերէն

ձեռագրին կրկնագիրը: Վրացին հաւանաբար բան մը հասկցած չէր իր ձեռքն անցած հայերէն գրութենէն, որ եւ ջնջելով՝ վրացերէնը գրեր էր: կրնայ այսպէս ըլլալ նաև լիինայի կրկնագիր Ագաթանգեղոսը, Պատմական գրուածք մը այն ժամանակի աշխարհահայեացքով նուազ սիրուած բան մըն էր քան կրօնական գրութիւն մը եւ ասիկա կրնայ պատճառ դարձած ըլլալ ջնջելով Ագաթանգեղոսը եւ տեղը գրելու Անդրէի Մեկնութիւն Յայտնութեանն Յովհաննու: Զենք ուղեր ըսել թէ այս բոլորը անպատճառ այսպէս է, բայց հաւանականութենէ զորկ չէ, հետեւաբար եւ ոչ բոլորովին վստահելի:

Է) Կայ եւ իրերու տրամաբանական ընթացքը: Ամեն ալ կը նուունին որ բոլորգիրը միջին-մեսրոբեան գրէն միայն կրնայ յառաջացած ըլլալ եւ կը պատկանի գրութեան միեւնոյն ոճին: Արդ՝ եթէ մեր գրերու զարգացման ընթացքն է միջին-մեսրոբեան եւ յետոյ բոլորգիր, այսինքն ուղղագիծն ուղղագիծ, հապա ուր պիտի գրուի գլխագիրը: Բոլորգիրէն յետոյ չէ, որովհետեւ պատմականօրէն գիտենք որ անկէ աւելի հին է: Զենք կրնար դնել երկուքին մէջ տեղը, որովհետեւ զարգացման ընթացքին կը հակասէ. ուղղագիծ, յետոյ կամարաձեւ, յետոյ դարձեալ ուղղագիծ: Կը մայ միայն մէկ տեղ մը եւ այդ տեղն է նախ քան միջնը:

Ը) Վերջապէս տառերու ծագման պատմութիւնն ալ կը պահանջէ որ բուն երկաթագիրն ըլլայ Ս. Մեսրորի հնարածը: Վերը, Ա գրին ծագման վրայ խօսած ժամանակ՝ տեսանք հայ տառերու բերանաբացութեան օրէնքը. — այն տառերը՝ որոնք յունարէնի մէջ կը փակուածքներ ունին, հայերէնի մէջ սովորաբար կը բացուին. այսպէս $A > B$, $B > R$, $\Theta > R$, $O > \Pi$, $P > R$, այսպէս նաեւ սասանեան $S > \zeta_J$. Տ: Արդ՝ եթէ միջին-մեսրոբեան ուղղագիծ ձեւերն ըլլային Մեսրորեան գրերը, բերանաբացութեան օրէնքը երեւան չի պիտի գար եւ յիշեալ տառերը այդ ձեւերը չպիտի ունենային, այլ Ա ձեւին տեղ պիտի ունենայինք Ա, Բ ձեւին տեղ Թ, Ո ձեւին տեղ Ր, Տ ձեւին տեղ Ր: Իսկ եթէ այսպէս չէ եւ տառերուն բերանը բացուած է, ասիկա կը ցուցնէ որ նախապէս տառագերը կը լրակ կամ կամարաձեւ էին եւ գըշե թշլ կամ անփոյթ շարժումէն յառաջացաւ կամարաձեւ գծերու ոչ-ամբողջական փակումը, որ յետոյ հասաւ բերանաբացութեան:

Այս բոլոր քննութիւններուն նպատակն

էր ցուցնել թէ Ս. Մեսրորի հնարած գիրը բուն երկաթագիրն է, որմէ յառաջացած է յետոյ միջին-մեսրոբեան երկաթագիրը: Բայց ասիկա բաւական չէ որոշելու միջին-մեսրոբեան երկաթագրի, ինչպէս եւ միւս տեսակի գրերու ծագման թուականը եւ Հ. Տաշեանի ենթադրութիւնները կրնան ընդհանրապէս ուղղը ըլլալ: Ի հաստատութիւն ասոնց՝ կրնանք դնել հետեւալ փաստերը. — Տեկորի 964 թուի խաչքարին վրայ (Ճող., թ. 15) կան քանի մը բոլորգիր տառերը. յատկապէս Ե, Ա տառերը զուտ բոլորգիր են. կայ նաեւ, Ճեւը՝ որ այս թուականին համար մեծ նորութիւն է. Թալինի Ուխտատուր վանականի 783 թուի արձանագրութիւնը (Ճող., թ. 11) թէեւ ընդհանրապէս բուն երկաթագիր, բայց ունի քանի մը հատմիջին-երկաթագիր եւ բոլորգիր տառերը: Այսպէս՝ արձանագրութեան նոյն իսկ առաջին տառը՝ Ա, զուտ միջին է: Յաջորդ տողերուն մէջ կայ առ նուազն հինգ անգամ բոլորգիր Ի. Հինգերորդ տողին վերջը՝ Խ բոլորգիր է, եօթներորդ տողին մէջ Կ բոլորգիր է: Այս օրինակները կը ցուցնեն որ արդէն 783 թուին ոչ միայն միջինը, այլ եւ բոլորգիրն ալ կար: Դեռ աւելին կայ: Անիի Միջնաբերդի եկեղեցւոյն 622 թուի արձանագրութիւնը՝ որ բուն երկաթագիր է, երկորդ տողին մէջ ունի Շ տառը ճշտիւ այս ձեւով (2). Եւ չորրորդ տողին մէջ Կ տառը այս ձեւով (Կ). առաջինը շեղատառ - տառի եւ երկրորդը գրեթէ Ա թուանշանի երեւյթն ունի: Բայց երկուքն ալ ոչ միայն բոլորգիր, այլ եւ մինչեւ իսկ շղագիր կրնան համարուիլ: Ասով կը հասնինք այնպիսի թուականի մը՝ որ Հ. Տաշեանի ցուցադրած պատիրոսին թուականէն աւելի հին է եւ զայն նոր փաստով մը կը վաւերացնէ: Բայց նկատելի է որ եթէ 622 թուականին արդէն գտանք բոլորգիր հետքեր, ըսել է թէ միջին-երկաթագիրը, որ բոլորգիր մայրն է, ծագումով գեռ աւելի հին պիտի ըլլայ: Այսպէսով կը մօտենանք արդէն Զ դարուն, որ Հ. Տաշեանի ալ վնտուած թուականն է:

Վերջն կէտ մ'ալ կարեւոր է: Գրերու զանազան տեսակները իրարու կը կապուին անցման շրջանով մը, այսպէս՝ միջինէն դէպի բոլորգիրը կայ անցման երկաթագիրը եւ յետոյ անցման բոլորգիրը, բոլորգիր եւ շղագրի միջեւ կայ հին շղագիրը, եւ նօտրագրի ու շղագրի միջեւ կայ նօտրագիր շղագրաձեւ (Տաշեան, Ցուցակ, էջ 1046), իսկ բուն երկաթագրի եւ միջն երկաթագրի միջեւ որեւէ բան չկայ: Կ'ենթա-

դրեմ թէ հոս ալ անցման շրջան մը եղած ըլլայ, որուն յատկանիշը հետեւեալն է. — տառասիւներուն միացման անկիւնները կ'ըլլային կամարձեւ, բայց կամարը երկու կողմէն բարձրանալէ յետոյ կը սկսէր ուղիղ գիծը: Այս ձեւի երկաթագիրը կրնանք կոչել անցման միջն: Անցման միջնի օրինակներ ունինք Ռւխտատուր վանականի արձանագրութեան մէջ (783 թուէն, Հող. Թ. 11). Հմտ. յատկապէս Ա եւ Ա տառերը: Կոյնակէս Թ եւ Կ տառերը՝ Տեկորի 964 թուի արձանագրութեան ճակատը (Հող. Թ. 15): Արդի տպագրութեան մէջ անցման միջնի ձեւով ունինք տեսակ մը այբուբեն, որմէ աչա օրինակ մը.

ՎԳՈՐԵԹ

Վերը § Դ, Գրերու ձեւը եւ անոնց ծագումը որոշելու ժամանակ տեսանք ինչ ինչ ձեւական տարբերութիւններ յօյն, սասանեան եւ ասորի նախատիպերու եւ անոնցմէ ծագած հայերէն տառերու միջեւ: Խնդիր է թէ այս փոքրիկ տարբերութիւնները նախատիպէն հայերէն ձեւերուն անցնելու համար՝ ժամանակի ընթացքին մէջ ձեւացած են թէ արդէն սկիզբէն կային: Ուրիշ խօսքով համապատասխան կային: Ուրիշ խօսքով՝ համար գրերու մէջ ձեւի այլազնութիւնը Մեսրոբ իր ձեռքով մտցուց թէ յետոյ կամաց կամաց անգամարար յառաջ եկաւ Ե գարու սկիզբէն մինչ գար, այսինքն այն ժամանակը՝ երբ հայշեւ Զ գար, այսինքն այն ժամանակը՝ երբ հայերէն տառերը մէզ ծանօթ են:

Ասոր իրը պատասխան մէնք մատնանիշ կընենք ուրիշ ազգերու օրինակը: Ի՞նչ ըրին կըները, երբ փոխ առին փիւնիկեան այրութենը: Ի՞նչ ըրին լատինները եւ սլավները, երբ փոխ առին յունական այրութենը: Մտցուցին անոնց մէջ կամաւոր փոփոխութիւններ, թէ փոփոխութիւններն աւելի յետոյ ինքնարերաբար յառաջացան: Հնագրութիւնը, այրուբեններու պատմութիւնը եւ առողջ դատողութիւնը վերջնիս կողմն են միայն: Ասոր իրը պատցոյց կը ծառայեն սաեւ հայերէն այրուբենի երկու հիմնական օրէնքները, որ նկատեցինք վերը, այն է բերանարացութեան եւ վայրահակութեան օրէնքները: Այս օրէնքները կը ցուցնեն փոփոխութեանց սիսթեմատիկ նոյնութիւն եւ ասով միեւնոյն ժամանակ մատիկ նոյնութիւն եւ ասով միեւնոյն ժամանակի նշանները կ'ընեն, որ փոփոխութիւնները ոչ մատնանիշ կ'ընեն, որ փոփոխութիւնները ոչ մատնանիշ կ'ընեն, որ փոփոխութիւնները այլ բնաթէ Ա. Մեսրոբի քմահաճութեան, այլ բնաթէ Ա. Մեսրոբի քմահաճութեան, ժամանակի եւ հայ գրիչներու ոգւղն արդիւնքն են:

Հ. Յ. ԱՇԱԽԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՀԻՆ ՀՍԸ ԳԵՂԱՐՈՒԵՍՔ Կ. ԿԵՌԻՓՄԱՆԻ ՄՕՏ

Կառուֆման, որ իւր հին քրիստոնէական գեղարուեստի հայող բազմահատոր հրատարակութիւններով¹ խոհուն գիտնականի անուն ժառանգած է ոչ միայն գերմանական այլ նաև իտալական ու ֆրանսական շրջաններու մէջ, մին է այն քիչերէն, որոնք առարկայական քննադատութեան մը բովէն անցնելէ ետք անվերապահ կ'ընդգրկին յայտնուող Ճշմարտութիւնը, առանց մոլորելու դպրոցական յետագէմ պահպանողականութեան մը, սահմանափակ հայրենասիրութեան թելագրանքներէ կամ նոյն իսկ կրօնական անհիմ մտահոգութիւններէ: Ահա այսպէս առաթուր կոխելով լուսամիտ դարու անվայել թիւրիմացութիւնները՝ կառուֆման նպաստաւոր դիրք կը բռնէ Արեւելեան ու մասնաւորապէս հին հայ գեղարուեստի հանդէպ, իր մէկ հին գործին՝ երրորդ նորագոյն հրատարակութեան մէջ²:

Կառուֆմանի համար քրիստոնէական արուեստապատմութիւնը դարակազմիկ փուլի մը մէջ մտած է այժմ անոր համար, վասն զի ուղղամիտ խուղարկուն չի կրնար այլեւս հանգիստ

¹ Die seukralen Jenseitsdenkmäler der Antike und des Urchristentums, Mainz 1900. — Die Grotten des Vatikans, ihre Entstehung und ihre bedeutsamsten Denkmäler, Mainz 1902. — Das Kaisergrab in den vatikanischen Grotten, München 1902. — Ein althechristliches Pompeji in der Lybischen Wüste, Mainz 1902. — Die Ausgrabung der Menasheiligtümer in der Mareotiswüste, Kairo 1906—1908. — Ikonographie der Menasampullen, Kairo 1910. — Die Menasstadt und das Nationalheiligtum der althechristlichen Ägypter in der westalexandrinischen Wüste, Leipzig 1911. — Graeco-ägyptische Koroplastik, Kairo 1915. — Die heilige Stadt der Wüste, München 1921. — Der Frankfurter Kaiserdom⁴, München 1922.

² Karl M. Kaufmann, Handbuch der christlichen Archäologie³, Paderborn 1922, Հրտ. Ferdinand Schöningh, 80, էջ ԽVIII+683, 700 պատկեր: Ա. գերը, Էռութիւն. պատմութիւն, աղբեւրներ եւ աեղագրութիւն քրիստ. Հնախուսութեան. 1—109: — Բ. Հին քրիստ. ճարտարապետութիւնը, դամբանային շնկեր, Եկեղեցիներ, Բասիլիկա, Զուա կենդրունացէնք, Հերանցներ, Աշխարհիկ շնչքեր, 111—243: — Գ. Նկարչութիւն, Հին քրիստ. գեղարուեստի աղբեւրներն ու հոսանքները, Գամբանային շըշմն, Խորհըրական նշաններ ու պատկերներ, Ս. Գրոց տեսարաններ Հին ու Նոր Կտակարաննեն, Աստուծոյ եւ Սուրբերու պատկերներ, Ներկայացումներ մարդկային կեանքնեն, Բասիլիկեան շըշմն ու խճանկար, Հին քրիստ. մանրանկարչութիւն. 245—450: — Դ. Հին քրիստ. քանդակագործութիւնը. 461—550: — Ե. Պաքարառւեստ եւ ձեռագործ, Եկեղեցական գեեստներ, սպասներ: Ակղունաւորութիւն քրիստ. դրամպիտութեան, 551—635. Յանկ, 637—638:

